

ՎԵՐԱԳՈՅՆ

Յոյլ ժամերու օրբումով՝ երբ ձանձրախտէն հոլանի
Զիղերս ամէն կը մեռնին տըրտմաքախիծ ու հըլու,
Լոյս պարիկներ օդանոյշ նըման զըքած քոյրերու
Զիս կը տանին աշխարհներ՝ ուր միտքը լոկ թիռ ունի:

Ո՞հ, ոլորտնե՞ր, անդունդնե՞ր, արեւէն ալ արփափայլ,
Ուր կը ժըրտին հոգիիդ բոլոր իրերն ըդձակար,
— Անկարելին՝ իրական, ցընորականն՝ հարազատ,
Տեսչերդ համայն մարմնացած ֆեղ կ'ազուաշեն անայլայլ:

Ահա՛, եդեմը հոս չէ՞՝, դըրախտն ա՛յնքան երազուած . . .
Կը մըդեն զիս, կը ժաշեն հոն հեշտութեան ցընորքներ,
— Ես կը նետուիմ ուժզնօրէն . . . սակայն տեղէս աներեր . . .

Պատրա՞ն . . . յանկարծ՝ սիրոս հալած՝ աշֆերէս դուրս
 կը ժայր ժէ . . .
Եւ բդանիներս անօրի կը կերակրին՝ ամօր խած,
Երենց ցրուկն ուղեղիս ըսկահակին մըխրհած . . .

1931

ՀԱՅԵԱԿ

Զուրի բաշերը սանտրող մակոյկը ծոյլ՝ ծուփերուն,
Կայտուն կարապ ըսպիտակ՝ ձիւն թեւերով տարածուն,
Կարի ջըրվէժ ցողերով կողերն իրեն կը լրւայ . . .
Բիլ դըշխոյին լանց ժէն կախ լուսին ըստինք մ'է հիմա . . .

Բացը կապոյտ ժըպիտով զինովի պէս է խնդուն . . .
Փերակին վրայ փըրփուրին, օրօրին վրայ ջուրերուն,
Մենք կը սահինք հեշտօրէն, մենք կը պարենք օրօրուն,
Տեսիլ ժին հետ զիրկ գըրկի պատանեկան իդաերուն:

Ալիքները կը կըտղին իրար կ'անցնին սիրադող,
Բազուկներուս երազին կախմահնին մէջ քընացող
Մեղրամումէ պարիկին ոտքէն պաչի մ'ի խնդիր . . .

Անդունդին վրայ վետերուն, ծիծաղին մէջ անհունին,
Փըրփուր շուրբէ համբոյրի սպանուերգեր կը հոսին.
Անհաս տենչի մաղձէն վետք կ'րլլան փրշրուք ցանուցիր:
Պէյրուր, 1932

Երիկնային

Դաշտի կարմիր ծաղիկներ զերք նուռ շըրքներ են
բացուեր,
Թիերք երն իրենց լայնաքաց երկնակարկառ ձեռքեր են.
Իրենին ժամուոր Բրնութեան, երկիւդած հոն
կը սպասեն . . .
Եւ վերացած ա՛լ հիմա՝ լուռ կ'աղօքին աներեր . . .

Ո՛չ մէկ շարժում, ո՛չ մէկ ձայն . . . կեանքը մեռել է
համակ . . .
Եւ լրութիւնն ըսփինքսի . . . խորհրդաւոր պատարագ.
Ամէն ինչ հոն խորհուրդի բաժկէն արքեր է անյազ . . .
Այս ի՛նչ միատիկ անդորրանին հոգիներու միայնակ:
Մէն մի ցողուն հոգի մ'է բարեպաշտիկ ու խոնար . . .
Հոգ մը կ'անցնի յամբարար սարսունի պէս սրտահար,
Զարքեցնելով, օրբելով սիւներն հոգին՝ մեղմավար.
Արօտին մէջ կը փորի ծոգ մը բուրեան ու դալար:

Շունչ ու շըշունչ եւ մրմունչ՝ — հոգեներւագ ու ծնծղայ,
Օրիներգ, «Ռդցոյն տուք միմեանց» — կը ծաւալին
վերէն վար:
Շառայլին մէջ բապասող ամէն ծաղիկ՝ բաժակ վառ՝
Լոյս զինիով կը լինայ . . . : Արփին բակոյլ մ'է հիմա . . .

Հորիզոնին վրայ ան պահ մ'ահա զամուած կը դիտէ .
Մեծ ու փոքրիկ կոկոններ, որ ժրախտնին են զըստեր,
Շեշտ ակնարկէն այդ վերջին կ'րլլան պատրոյզ ու բոցեր,
Ցետին ձէրով առկայծող զերք կանք եղներ արծարէ:

ԱՐՄԵՆ ԱՐԻ

Պէյրուր, 1933